

ՀԵՏԱԶՈՏԱԿԹԻՒՆ

ՀԱՅ ԳԻԾԱԿԱԽՆՈՒԹԵԱՆ

(Ծար ։ տես. յէջ 167)

— 355 —

Պի ԾՈՒՀԻՈՑՆ յայտնապէս բոլորովին նոր զրոյցը կ'աւանդէ մեզ Պրոկապիս։ Անհատայ եւ Մայի ամենէն աւելի նշանաւոր մենափառ կը պարծին՝ իբր թէ Որեստէս եւ իփիգենի շինած են զանոնք, եւ կը հաստատեն՝ թէ Տարուպարոյ հրաշագործ պատկերն ուրիշ տեղէ բերուած է անդ։ այսպէս քան զամէնն յառաջ՝ Սարոսի վերայ շինուած կոմանա քաղաքն կապակառվիլոյ (Սարարոն, ԺԲ, 535, գ¹), եւ Հերոկեարդիա լիւզիոյ մէջ (Պաւասիաս, Գ, 16, 8. լ, 6, 6)։ Սակայն հայկական զրոյցն քայլ մի եւս կ'ընէ եւ կը ճնուացնէ ուրիշ ազգաց զրոյցները։ կի՞ն Անահտայ մենահանճ ի Տարոս (ու էն Տախուս 'Արտէմիծօս լերծն)' կը զնէ Տարոսեան թերակղզին զարս զէպ ի Հայոսան։ Պրոկապիս կը զրէ այս մասին (Յաղաց Պարս. պատերազմ. Ա, 17, էջ 84)։ « Անափի կը թափի զետոն եկեղեց կոչուած զաւոր, ուր էր Տարոսեան Անահտայ մենանն, յորմէ կ'աւանդուի փախած Ազամեմ»

1 Τὰ δὲ ἵερά ταῦτα δοκεῖ Ὁρέστης μετὰ τῆς ἀδελφῆς Ἰφιγένειας κομίσαι δεῦρο ἀπὸ τῆς Ταυρικῆς Σκυθίας, τὰ τῆς Ταυροπόλου 'Αρτέμιδος, ἐνταῦθα δὲ καὶ τὴν πένθιμον κόμητρ ἀποθέσασαι, ἥφι ἡς καὶ τὸ δύνομα τῇ πόλει. Διὸ μὲν σὺν τῆς πόλεως ταῦτης δέ Σάρος ρεῖ ποταμός, καὶ διὰ τῶν συναγκείων τοῦ Ταύρου διεκπεραιώσατε πρὸς τὰ τῶν Κιλκίων πεδία, καὶ τὸ υποκείμενον πέλαγος (Strabo, XII 535, C). « Տաւրոպոλην Անահտαյ այս տρεπτεράτηρ կը կարծէի թէ Որեստէս իւր իփիգենի քրոջ Հետ բերեր է այս տեղ Տարոսεան Ակիւթիայէն. ուր եւ զետεղեր է սպառագ գէսը, յարմէ կոչուած է եւ քաղաքն (Κόμαρ, իբր Փիսայի): Այս քաղաքն մը չէն կ'անցնի Սարոս գետն, որ Տարοսի երանցամէ լինεն (անցնելով) կը տարածուի Ակիւթիայ քաշորէից վերայ եւ կը թափէ մօսակայ ծովը»։

| սոնի (դուստր) իփիգենին՝ Որեստէայ եւ Պիւրղեայ հետ միասին՝ ասնելով իրենց հետ լինահտայ պատկերը։ կայ մինչեւ ցար կոմանա քաղաքին մէջ նաև եւ ուրիշ տաճար մի, որ զատ է Տարոսի մէջ եղածէն¹ ու Պրոկապիս շարունակելով խօսքը կը պարզէ յետոյ, թէ Որեստէս՝ իւր քրոջ հետ փախշելով՝ կառոյց նախ Պանտական եւ յետոյ կոպազմիկից կոմանա քաղաքները։ Պատահած մարգարէացեր էր՝ թէ իրեն հրւան գութիւնն պիսի թժկաւէր միայն այն տեղույն մէջ, որ Տարոսի մայր մեհենին նմանութիւնը ունենար։ Այս բանո կը յարմարէր նա եւ Սարոսի վերայ զանուած կոմանայի, ըստ կարծեաց Պրոկապիսի. (Պնդ. էջ 84)։ « Զօր տեսնելով յաճախ՝ սաստիկ զարմացեր եմ, եւ կը թաւէր ինձ լինել Տարոսի մէջ (յերիզա). որովհետեւ այս լեռն այլ կը նըմանի իրօք այն լերան, ուս եւս Տարոս լինելով. նոյնպէս Սարոս զետն Եփրատայ նըմանութիւնն ունի»։ Ըստ այսմ կրնայինց ենթագրել, թէ պարզապէս Պրոկապիսի հընարած կեղծիք մի լինէր այն. սահայն մի այդպիսի ենթագրութեան հակառակ կ'ելին նոյն հեղինակին միւս համազօր տեղին², ուր յայտնապէս կը յիշէ զՀայօ՝ իբր երաշխաւոր Եկեղեց մէջ զանուած Տարոսեան Անահտայ նախահայրենեաց աւանդութեան։ թէ այս նոր զրոյցս պշափ սակաւ կարեւութիւնն կու տայ հին հասիկին աւանդութեան, յայտնի է այն հանգստմանըէն, թէ այս տեղ նախ եւ առաջ Պնդատակն կոմանան կը շինուի. մինչեւ Սարարոն բացա-

1. 'Ενθένδε τε δοκεῖ πρόταμὸς πρόεισιν εἰς τὴν Εκαλεσηγῆν καλούμενην χώραν, οδὸς δὴ τὸ ἐν Ταύροις τῆς 'Αρτέμιδος λερὸν ἦν, ἐνθεν λέγουσα τὴν Ἀγαμέμνονος Ιφιγένειαν ἐν τῷ Ὁρέστη καὶ Πιλάδῃ φυγεῖν τοῦτο τῆς 'Αρτέμιδος ἄγαλμα φέρουσαν. δὲ γάρ ἀλλος νεώς δὲ δὴ καὶ ἐς ἑταῖς ἐστιν ἐν πόλει Κομάνη, οὐχ δὲ Ταύροις ἐστίν (Procop., de bello Persico, I, 17 p. 83).

2. De bello Gothicis IV, 5, p. 480. Κατοι 'Αρμένιον ἐν τῇ παρ' ἀντοῖς 'Ακιλιστηγή καλούμενην χώραν τὸν νεών τοῦτον γεγονέναι φασι καὶ Σκύθας τηγικάδε διμπάντας καλεσθεῖσα τούς ἐνταῦθα ανδρόποτος. « θετεὶς λέγετε կը հասառաեն» թէ այս տաճարն եւ զետեղեր է եւ լինεն Եկեղեց կոչուած գաւառն մէջ, եւ թէ այն մամանակ Ակիւթիացի կը կոչուին եղեր այն տեղեց բοլոր մաρդիկն»։

յայտ կերպով կ'ըսէ (ԺԲ, 557, 9), թէ պրատականն լու երկրորդական հաստատութիւն մ'էր կապազովից կումանային։ Դարձեալ ամբողջ կազմութիւնն ոչ սակաւ նշանաւոր է՝ իր դիմական յարմարութիւն մի յունարենի տեղեակ հայ գրի մի ։ Եթէ կարելի լինէր համարձակել ենթարութիւն մ'ընել, կրնա յինք գոյցէ ընդունի՝ թէ Ոլլեմզիս կամ Ռւդիւս անծցին իր Մեկնեական պատմութեան մէջ հաստատած լինի երիզան իրուս մայր պրատաքի երկու կումանայից։

Երրորդ զարու կրօնական պաշտամնց նըր կատամամք՝ ունինք Ազաթանքի դոստ մանարաման եւ վաւերական տեղեկութիւններ ։ Բնիկ տեղացւոց եւ ուժաւարաց շերմեռանդ պաշտօնասիրութիւնն փութով կանչնեց դարձեալ Հոսպիմայեցւոց կործանած դիցուելոյն արձանը. գէթ երեք հարիւր տարի յետոյ ս. Գրիգոր առիթ կ'ունենայ դարձեալ կործանելու Անահայ ոսկի արձանը։ Ազաթանքեղոս կը պատմէ (ապագր. Վենեսակոյ, 1835, յէջ 587). « Եւ ապա յետա այսօրի անդէն ի սահմանակից ի զաւառն յէկիցեաց ելանէր, եւ անդ երեւեալ դիման ի մեծ եւ ի բան մեհենացն Հայոց թագաւորացն ի տեղիս պաշտամնցն, յլնահանական մեհենացն ։ Երբէդն աւանին, ի նմանութիւն վահանաւոր զօրու ժարովեալ դիմացն մարտրնչէին, եւ մեծագութ բարբառով զլերին հընչեցցանէին։ Որպիսական լինէին, եւ ընդ փախչեն նոցա՝ կործանեալ բարձրաբերձ պարիսպցն համբեցան, Եւ որք զիմեալ հասեալ զգաստացեալ* զօրօցն սուրբն Գրիգոր թագաւորան հանգերձ, փշրէին զակի պատկերն Անահանաց դիմուն միակ պատկերաց յիշուածութեան մէջ։

Երկրորդ սոկի պատկեր մ'այլ դիցուելոյն կը զանուէր ի Տարօն, ուր վահագնի եւ Աստղկան հետ կը կազմէր Աշտիշատաց երրորդութիւնը¹, թացաւրութեան ճպիութիւնն² ենթապրել կու տայ մեզ, թէ զա՞ սոկեմօր վերայ շինաւած հին սրբազան երգի մի հաստածիկն էր։ Անահայ երրորդ նշանաւոր մեհեան մի եւս կը զանուէր, ըստ Ագաթանգերից³, հին մայրաբաղարին Արաւաշատի մէջ*։ Թէ պէտք եւ մեր աղբիւրն առտնաձին յիշատակութեան արժանի բան շաւանցեր այս տեղեաց մէջ եղած պաշտամնն մասին, սակայն վերջինն այլ ժամանակաւ շատ կարեւոր մեհեան մի եղած է, որուն քրմաց զօրութիւնն պիտառապէս յայտնի է իրենց ցոյցած շերմ եւ մնիւռանին դիմապրամեամբ արբայական բանակին։ Քրիստութիւն խումբ ի սահմանական գործարանուած՝ մեհեան դղէկին մէջ պատմանցաւ, որուն պարիսպներէն սկան կուրի, յուսահանասարար, եւ « ննեսու անորմն եւ քարպիւմ, թանքրաթափ (ի վերաստ ի շինուածոցն) ի խոնարհ զմարդկան ցնէկին »։ Այս բանէս սասատիկ զարնուրեցան մի պկրան նորահաւատ մարդիկն. սակայն (Քրիստանեայ) զունիքն քաջալիւրուածք ի ս. Գրիգորէ՝ սասատիկն եւ բուռն յարձակմամբ տիրեցին մեհենին, եւ բառ սովորութեան քանդեցին զայն։

Վերջին մեհեան մի եւս կը յիշէ Փաւատոս, ուր կը բնակէր յոյն ճնշաւորն Եպիփան. « Եւ նասէր սա ի մեծի լերին ի

1. Տեսանք պարէն յառաջն սոյն պատկերին նկարագրեալու։

2. Ազաթանքեցեղոս. Վէճեստիկ, 1855, էջ 603. « Մեհենան սոկեմօր սոկեծին դիմ ո եւ « բարդին սոկի հաս սոկիմօր զիցն ». յոյն աւնի. (Յամաց) խրօնի մործօք շրջացունդիւն նշեան խրօնօսօքօս։ Խրօնից մործօք տան ծապնան.

3. Անդ. էջ 584։

* Ամենայ կամ Արտօնեայ այդ պղնձանոյլ ուսկզօֆ աղքարիմ, որը բերաւ Յումաստամէ Արտաշէս Ա. Ասարի եւ առաջ Արմամիկ քաղաքիմ մէջ Կանքնեցան զանունութիւնը քրոլոմ։ Ասողոնի արծանալ հնտյանու ճրապան թագաւորթ ի բազարան գոփարդից զամոնք ուրիշ չաստուածոց հնտյան իրարից կամ մըմելով նոյն աւածօք, որ Արտօնեան գնիմին եղիրը կը պատուէր։ Ամկից այլ իւր օրինաւոր յաջորդը Արտաշէս Բ փոխադրեց Արտաշատ. (ամպաշին հաւատոց Հայոց, էջ 267)։

12

տեղի զիցն՝ զոր կոչեն աթոռ Նահատայ¹։ Վենետիկոյ հրատարակութեան մէջ տպուած է « Անահատայ », թէ և ամենայն զրացիք օրինակը ունին « Նահատայ* », ինչպէս կը ծանուցանեն հրատարակիչք, որ կը համապատասխանէ նշյի պարսիկ « Նահատ » ձեւ լին²։ Երբոր ո. Ներսիսի մահուան լուրը առին, իսկոյն Եսպիֆան եւ Շաղիտա նզնաւորը գնացին թիվ գիւղը, Եկեղեցաց գաւառին մէջ, ուր կը թաղուէին հայոց կաթողիկոսը. արդ հարկ է որ Նահատայ » կամ « Անահատայ աթոռն* » այս աեղերուս մօտերը գտնուէր ***։

Դարձեալ նյոյն ինքն Ազաթանգեղոս կարեւոր եւ սույզ աեղեկութիւններ կ'աւանդէ մեղ, թէ Գ զորու մէջ ինչ կերպով եւ

1. Փաւուսոս. Ե, ԽԵ. Վենետիկ, 1889, Էջ 224։

2. Հ.մ. Noedekе Tabari S. 4, Nr. 2. – Spiegel Er. Alt. II, S. 54, Nr. 1.

* Խօնիսեամ իւր Ստորագրութեան էր Հայաստանի գրքին մէջ (Յանձնաւ, էջ 307) վրապակ կը մամարի հաւատաց գրութիւմը՝ սակայն պատման մի չի կայ այդպէս հաւարելու, մահաւամը որ Փաւուտով ամենամ զրացիքը առ հասարակ, ամաց քացառութեամ, այսպէս որ զին եւ մինչ կորիան Ծոյժ գորոց մէջ ուրիշ տեղ մայզք յիշատակուած ին կամ ամուս ամուս, որով զայս ուղղէիմք կամ գրիպակ համարէիմք։

** Մ. էմիթ, իւր Recherches sur le paganisme arménien գրքունիք էջ (էջ 4). Աշխատաս Անահատ մենամը Ծոյժ ին հնամար Անահատ պթօն կոչուածք մետք իւր հնաւեւեալ խօսքրով. « Selon Faustus, Achtachat էտան սրուում: le trône d'Anahid ». Սակայ յայսապէս զրիպակ է այդ, զի Աշխատա կը գտնուի Տարօնի մէջ (ի Տուրութեամ), «ի սարա իթրու մաքրայա, որ համեմատ հայի ի մեծ լաւամ Տարօնի » (Ազաթ. Ճ. էջ 603). Միմզիւ Անահատ կոյուածք լուս է կը գտնուի նժփաց աշակին մէջ, « ըստ ուած միմա քէօչմէր կոչուածք, ամշշւած զիցուություն մենամի կամ պատկիր սի համար ». (։ Ղ. Ավշամ, Ճն Հաւատ Հայոս, էջ 267-8)։

*** Բաց ի վիրոյիշեալ տեղերէմ, կայ Յա եւ Դարձնաւար կամ Դարձնա քար Կուտածմ, կածուար բերդին մօս, Անձնաւաց աշխարհին մէջ, ուր կը պաշտուի եղիք Ամանուայ կուտքմ. զայս կը յիշէ Մ. Խորենասին իւր առ Սամակ Արքուուի զրաք Թղթույն մէջ (Յանձնաւ պատկեր Տերամու, էջ 294, տպագր. Քմենտիոյ, 1898)։ « Եւ ամուածէմ զամուն տեղույն ամորիկ Դարձնա քար, հասնայ սուրբ առաքիկ Դարձնա քար, հասնայ առաքիկ Դարձնա քար, հասնայ զիցուություն (բարթողուումէու) անդ, հաւածեաց զդարձիմսմ զգործումնայ Հարթի, և զկուսմ վշրոհաց որ յամում Ամահատայ էր ». և այլն։

Ի՞նչ նուէրներ կ'ընծայուէին զիցունոյն ։ Ա Յառաջին ամին Տրբատայ արքայութեանն Հայոց մեծաց, խազացին եկին հասին յիշեղեաց զաւա, ի զիւդն Երիզա, ի մենաւանն Անահատական, զի անդ զնն մատուցեան. եւ իրբեւ կատարեցին զգործն անարժանութեան, իին բանակիցան առ ափն զետոյն, զոր Գայլ (Անչօք) կոչեն : իրբեւ եկին եմուու ի խորան անդր եւ յընթրի բազմեցաւ, եւ իրբեւ ընդ զինիս մասին, հրտման ետ թագուորն Գրիգորի՝ զի պատկի եւ թա սատս ծառոց՝ նուէր ատրցի բազնին Անահատական պատկերին »։ Երբոր Գրիգոր յանձն շատու կատարել դիցունոյն այդ պաշտօնը կամ նուէրը, սաստիկ զայրացաւ թագաւորն, եւ սպաննացաւ իրեն բանս, կապանք եւ մահ (անդ. էջ 47), « եթէ ոչ առնուցու յանձն, ըսելով առ Գրիգոր, զիցն պաշտօն մատուցանել, մանաւանդ պյօն մեծի Անահատայ տիկինո՞ որ է փառք ազգին մերոյ եւ կեցուից, զոր եւ թագաւորը ամենայն պաշտօն, մահաւանդ թագաւորն Յունաց, որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնաւթեան, եւ ծնունդ է մեծին արին Արամազզայ »։ Այս շափէ զուրս մեծարանքս առ մայրն հասարակաց (Անահիտ)՝ շատ նորօրինակ բան է յեաին գարուց հեթանուութեան համար. Հարկ է զիսել, թէ անարին նուէրներ, ծաղկանց եւ թա սատս պատկին կ'ընծայուէին զիցունոյն, զարձեալ, զիտողութեան արժանի է, որ ո. Գրիգորի վարուց պատմութեան մէջ բնաւ չի տեսնուիր հետք Սարաբոնի ակնարկած այն պղծութեանց, որք կը կատարուէին ի պատին զիցունոյն : Որ ինչ արդէն բազմաթիւ օրինակներով ցուցուած է, թափ թէ Հայաստանի նկատմամբ եւս կատարուէի է. այսինքն է՝ թէ ճշմարիտ աստուածապաշտից, Աղքասանքիոյ Հրէից, եւ մանաւանդ գրիստոնեայ Հասարամներու յանձնիմաննաթիւնք նոր ազգեցութիւն ըներ էին ժողովրդեան հեթանոս մասին յիբայ : Եւ յիբայ, կը տեսնենք որ՝ յետ Քրիստոուի Գ եւ Գ գարուց մէջ հեթանոսութիւնն շատ աւելի բարյուական էր քան նախին զարե-

1. Ազաթանգեղոս. Վենետ. 1838, Էջ 45.

բումը Մեր այս կարծեաց անսալզակի կերպով կը նպաստեն նաև ուս գրիգորի խօսքերն ու որովէ կը սահմանէ նաև Անահիտ դիցուայն էութիւնը՝ քրիստոնեաց ջատագով ներու յաջող եւ կորովի բացատրութեամբ մի. և Այլ զոր զուր կոչեա մեծ Անահիտ տիկին, Եւալ իցեն արդեօց մարդիկ որ յայնամ երաքեմ ժամանակի. քանզի դիցապաշտ կախարդութեամբ զմարդիկն՝ որ յայնամ էին ցնորիւց կերպս ի կերպս լինելով դիմացն, հաւանեցացին մեհեանս շինել, եւ պատկերս կանդնել, եւ երկիր պազնել, որ ոչ խկեն, ոչ շար եւ ոչ բարի ինչ կարեն առնել, եւ այն ». ս. Գրիգոր այս կերպով կը շարունակէ եւ կը ճոխանայ հեթանոս շաստուածոց ոչնչութեան վերայ: Յայս է թէ, եթէ Անահայ պաշտամանց մէջ յիրափ ու եւ է կերպով մեղաղոսանց արժանի բան մի լինէր բարոյականի մասին, սուրբ Գրիգոր չէր կարույ լուիլ, եւ թագաւորին առիւե մէջ պիտի քերէր իբրու զօրաւոր պապացոյց մի, թէ անցեալ ժամանակաց կախարդութիւնը հրապութեր եւ ձգեր էին զմարդիկ այնպիսի սոսկալի գարշութեանց եւ օնիրներու մէջ: Նորա լըսութիւնն այս մասին շատ մեծ նշանակութիւն ունի, եւ նոյն խի թուի այլու վկայել՝ թէ Գ զարուն Երիզայի մէջ ի պատի դից զարոստի գործոց գաղափար անզամ չի կայր. սորով եւ Անահիտ յիրափ ամենէն աւելի պատուեալ եւ մեծարեալ դիցուին էր հնայն Հայաստանի: Այս պատճառուա եւս աններեցի եղեռն կը համարուի ս. Գրիգորի յանձն շատնուն այնոր պաշտօնատար լինել. առ որ այսպէս կը խօսի Տրդատ թագաւորն. և Վասն որոյ ես խնայեցի ի քեզ՝ իբրեւ ի վաստակաւոր, զի եկեսցես ի կարգ ուղղութեան պաշտօնել զդիման. զորոց զու առեալ զնցապատին ումզէս կարգաս արարիչ. եւ որ են խկ ճշմարտի արարիչ, թշնամանես եւ ըդմերն Անահիտ, որով կեայ եւ զկենդանութիւն կը երկիրա Հայոց. եւ ընդ նմին եւ զմեծն եւ զարին Արտամազդ՝ զարարիչն երկնի եւ երկիրի, ընդ նմին եւ զայլ պատուածն կայեցու անշունա եւ անմառնա¹ ու ու

Անահաւոյ հետ կը փակուի իրանեան առ-
տուածոց շրջանն: Եթէ այս դից պաշտաման
յատուկ բնաւորութիւնը նկատենք, պիտի
տեսնենք որ դիտողութեան արժանի տար-
բերութիւն մի կայ ոսցա եւ իրանեան կրօ-
նական պաշտամանց միւս երկրորդական ճիւ-
ղերուն մէջ, որք զբութիւն ունէին ի Փոքր
Ասիա, եւ մանաւանակ կապագովիլիոյ եւ Լի-
քոյ մէջ*: Անգ միշտ սոսոյդ գիտակցութեամբ
շշտուած է սոյն կրօնական պաշտամանց
պարսկական ծագուածն Պոնսական կապագովլ-
իոյ Զելա քաղաքին մէջ կը պաշտուէր եր-
րորդութիւն մի համարագին դից (Ըստի՞ման
Ֆեն), Անահաւոյ հետ ուրիշ երկու չաստուածք՝
որք յայտնապէս պարսկի դիք (Պերսիակ ծա-
խունց) կը կոչուին¹. մասն զի մի եւ նայն
զրացին ուրիշ աւանդութեան մի համեմատ,
պարսկի գօրավարներ՝ եւ նոյն իսկ կիրուս
կը համարուին նոյն կրօնից հիմապիրը (Սարա-
բոն, ԺԱ, 512): Հիւզիոյ մէջ, ուր կը
գանուէին պարսկի գաղթականութիւնը (Սարա-
բոն, ԺԳ 629, Գ), կը յիշատակուին
պարսկի Հիւզացոց մեհեաններ (Ճսծուն էռ-
քլդուն Ալերտ. Ա. Պատան. Ե, 27, 5),
ի Հերոկեարիա եւ ի Հիւպեկաս**. Հիւզաց-
ոց Անահիւեան Արտեմիս (Կրտեմիս 'Ա-
ռաւաւոււն'*) յայտնապէս նշանակուած է իբր պար-
սկական Արտեմիս կամ Նահիս³. միշցեն
Հայաստանի մէջ բոլորուին այլազգ է ։ Դար-
ձեալ կապագովլիոյ մէջ կարգէ զուրու բազ-
մութիւն մի կար մոգերու. եւ ականատես
վկայ մ'է որ. կը պատմէ մեզ, թէ կը կրտ-
ուուէին այն աեղ ատրուչանը (Պարաւիւն) եւ
պարսկի մոգերու կրօնը եւ ծէօք⁴. ուրիշ մա-

⁴ Θαυμάσιως ήρρησε παχυτοθεατήη Λαμ σερβα-
ψών. Κρήτης Στρ. 4. 2. Απλωθεί θα ήταν η διδύμη
ταύθη Στραγγά τη φρεσμάθηκε παρόπλιον (αγήθη Στραγγά)
ρωηταρδ (Στρ. Επιτροπής 2. 1. Εγ. 267).

ι. Στρ. Strabo XV. 733, C. πολλὰ δὲ καὶ ἐν τῇ Καππαδοκίᾳ τῶν Περσικῶν θεῶν ισρά.

**** Ρωμαϊκό Ιεροτελεστήριον** προς την αποθήκη της Αρχαιολογικής Συλλογής στην Αθήνα.

2. Pausan. III, 16, 8.
 3. Persica Diana. Tac. Ann. III, 62. — Ἰσπὸν
 Περσικῆς Ἀρτέμιδος. Paus. VII, 6, 6.

4. Strabo, XV 733 f.

տենադիր մի եւս կը վկայէ՝ ճշդիւ նկարա-
դքելով մեզ զայն՝ թէ մի եւ նոյն ծէսց կը
կատարուէին նա եւ Հիւզիոյ մէջ։ մինչդեռ
Հայաստանի մէջ բնուա չենք գտներ ոչ մողեք
եւ ոչ կրակի պաշտօն։ կազադովիկոյ եւ
Հիւզիոյ մոգերն կրնան հաւանականօրէն յաս
ուաշ եկած լինել հարազատ մազգեզական կրօնա-
քէն։ բայց Հայաստանի մէջ իրանէն փոխ առա-
նուած աւանդն կամ տղանդն յամենայն դէպս
օտար է եւ բոլորովին հակառակ այնոր*։ Եր-
բեմն փոփոխուած եւ ազգային կերպարանք
առեր է, ինչպէս կը տեսնասի այս ի մաս-
նաւորի վաշագնի հանգմանաց մէջ և երբեմն
այլ տարրեր ծագումն ունեցող տարերաց հետ
միացեր է։ Այս տեղ ստուգիւ տեսակ մի
եւանուգր կը աեմնենք չաստուածներու, ինչ-
պէս կը պատահինք հնգիկ-սկիւթացի իշխա-
նաց գրամմերուն վերայ։ Այդ եթէ համա-
բնից, թէ յիրակի սորոց ընդ մէջ Աքենե-
նեւն եւ Սասանեան հարաստթեանց եղած
շրջանին ժամանակակից ամենէն ամելի կա-
րեւոր յիշատակարանք են, եւ եթէ նկատենք
զարձեալ, թէ Հայաստանի մէջ ամենայն ինչ
որ իրանեան է՝ յատկապէս պարթեական
է, ապա աւելի եւս հաւանականութեամբ
պիտի կարող լինինք ամենահին պարթեաւ
կան շրջանին մէջ գնել իրանեան զից մուտքն
ի Հայաստան ։ թէ եւ յետազայ արշակունիք
թագաւորաց ժամանակ պազային եւ կրօնա-
կան տարրն նոր թորի մ'առաւ, բայց ա-
ռաջինք արդէն ներողամիտը գտնուեր էին
իրենց յանասիրութեամբ։ եւ զայշ զրադաշ-
տականուգրեամբ։ եւ այս բռնած ուղղութեան
ազգեցութեամբ կը մեկնուի՛ ոյն իշխանաց
ժամանակ բերուած հայ կրօնից օտար եւ
այլակեն բնադրոշն։ Այս կերպով կ'ըմբը-
նենք, թէ ի՞նչպէս Սասանեանք իրենց աշ-
խարհակալութեամբ տիրելով Հայաստանի ի
նիրն ժամանակի հայ ազգին բռնա թշնամիք

4. Pausan. V, 27, 5.

* Այս մասին հօսելով Մեծ. չ. Դ. Ալիշած (Հիւ-
զատոր Հայոց, էջ 265-6) կ'ուսէ. « Տայտմի է որ
ամէօ ազգէ աւելի չայր էին ամանտապաշտք, ին-
ըստ Ճրայցէր (Creuterze) մէստ դիցարամի, Հայոց
Աթահիտ է Օսիխատիպ ամինայմ Աթահտաց. մինչ
զարսից նահիտ սոսկ Ազատաց (Քզէտ) դասէօ էր
եւ ոչ աստուած »։

հանդիսացան կրօնական հակառակութեան
պատճառաւ, կը խորակիեն նորո կուռցերը
եւ զիցազանց տրձանները, եւ բանի բազա,
ան յերան զուփիը կը կանցնեն կրակառուն
մի։ ինչպէս յայսնի է, հեթանու Հայոց եւ
նշարիտ մոգերուն մէջ եղած հակառակու-
թիւնն մեծ եւ սաստիկ էր։

Հարայարելի

ՍՈՒՐՃԱՆԴԱԿ ԻԱԶՄԱՎԱՒՈՓ

ՆՈՐ ՀԱՐՑՄՈՒՆՔ

1. ՆԱԿՐՉՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՐՑԱՐԱՎԵՑՈՒԹԻՒՆ
ՄԵՐ ՆԱԽԵՆԵԱԾ ԺԱՄԱՆԱԿ

Մեր ազգին մէջ միմ ժամանակմերը Ծկաբ-
րութեամ եւ նարտարապիտութեամ արուեստք
թէ աստիճան զարգացը եմ. եւ յամուամէ կը
լիշովկ' արդեօք հայազգի Մշամաւոր Ծկորողք
եւ նարտարապիտք մեր ազգին կամ օտարաց
պատմութեամ մէջ. ո՞ր դարու կը պատկմիմ, եւ
ո՞րք եմ:

2. ԱԶԿԱՅԻՆ ՄԵՐ ՄԱՑԵՆԱԿԻՄ ՄԸ

Ումեցեր ենք մազգային մասնեամագիր մը, որ
իրեն զրած նամապարհորդութեամբ եւ կեմաց
վերջին սրտաշարք դէպֆերով կարող է վլապա-
սամի մը գրութեամ նիւթ մաստակարպել. եւ
իր գրական մեծ ծեմարկով գրութեանց զա-
մապամութեամբ, հնմութեամբ եւ ոնովք մեր
զրականութեամբ, հնմութեամբ պատմութեամ մէջ մեծ տեղ
գրաւեր է. — ո՞վ է այս մատենամիքրու:

3. ԵՐԻԲ ոչ, լը, չ, նի ԵՐԻԲ լի

Հայերէմի մէջ բայերու առջեւ միմարտ հա-
մար երր ոչ, լը, չ պիտի գրուի, եւ եղր լի՛ ապ-
Քարուածոյ օրինակմերով ցոյց տուա գէթ քանի
մի լրազաց եւ կամ ուսումնամիանից այդ մու-
սիմ պիտակամիանի պատմութեամ մէջ մեծ տեղ
գրաւեր է. — ո՞վ է այս մատենամիքրու: